


昌黎「昌黎」不曉「昌黎」







ԱՐՄԵՆԻԱ  
Պ. ՖԱԴԻՔ ՊՈՅԱԽԵ



FB





ԲԻՇԱՆԻ ԹՕՓԱԼԵԱՆ - ԱՐՁԱՆ



# ԱՅՊԱԿԱՆԱԿ

ՔԵՐՊԱԿՄԱՆ

1924 - 1929



600

≡Այս գործեն ապագրուած  
է 25 օրինակ *Ingres* բուդ-  
րի վրայ: ≡ Զարդանկար  
եւ ապագրութիւն նեղինա-  
կի ձեռնով: ≡≡≡

Բիւզանդ Թօփալիսն

Որեղի եղբայրակից,


Թոյլ տուի անկեղծորհն Զեզ շնորհաւորել  
իրեւ հարազատ բանասնդն մը: Համոյշով կարդա-  
ցի ինչ որ կայ Ալյահանդկանին մէք: Զեր զգայնու-  
րիւնք նուրբ քելեր ունի որոնցմով Վ'ընդունի եւ կը  
վերաբարեկ իրեւն և հոգիներու ներդաշնակու-  
րիւնք: Քիչ բամ կը պակսի Զեր արուեստին - բն-  
րեւս իի մը աւելի իմինատպութիւն միայն - ճիշդ  
սպաւուրիւնք տալու համար Զեր զգայնուրիսն որ  
հազուադեպորեն նուրբ եւ ընկալուզ է, կը կրկնեմ:

Զերդ սիրութիւր զգացումներով

3 Յուլիս 1929

ՎԱՀԱՆ ԹԵՐԵՍԵԱՆ

Դահիրէ



ԱՅԴԱՀԱՆԴԻՍ



Հայաստան

Հեռուն տեսայ երկիրը իմ զաբաւոր  
իմ հայրենի աշխարհն հրա՛շք, սեւաչեայ,  
Աւ իր կարօտ ու քաղցրութիւնն հարազատ  
Դիմաւորեց դիս մօր մը պէս հեռակայ :

Հայաստա՞ն, իմ երկիր կապոյտ ու երազ  
Քու ցանկալի կրծքիդ վրայ լուսաշատ  
Արեւը բո՛ց ու օրհնութիւն է ահա,  
Ու տարածուող հալած ոսկի պերճիմաստ . . .

Դիւցազներու քաղցրախորհուրդ օրօրան  
Ու անմատոյց հորիզոնէն լիռներուդ,  
Հոսող ազրիւր - ակունքներէդ գըլգըլան

Դեռ կը ցանկամկորզել քերթուա՛ծն հրաշող  
Արեր սրաերու աւե՛ր մեհեանն օձելու,  
Մեկնելու մեր կեանքի իմաստը մաշող . . .

Օրհնութեան և Լոյսի համար

Հայկական ու տրբառւմ տաճարի մը վըբայ  
իշնող լո՛ւռ օրհնութեան ու յոյսի նման վեհ,  
Մենաւոր այս տունի երկինքէն կենսաբեր  
ձառագա'յթ մը միայն, Տէ՛ր, թոյլ տուր որ չողայ:

Անցեալը փոթորկոտ ծառաստան մըն է մեր —  
Ուր հոկայ կաղնիներ թեւաբեկ դառնութեամբ  
իրենց երջն ահաւոր թերթ առ թերթ կը թափին  
ձամբուն վրայ այս անվերջ վերելքին տարուբեր:

Ահա տուն մը միայն չորս պատով բարձրացած  
Հովերու քառաթեւ շախումին զէմ կանգուն  
- Հանգըլւան մանձկագին յոյզերու և կեանքի -  
Որ լոյսի կ'ըսպասէ աչքերով լայնարաց ... :

Ինչպէս մերթ հայկական տաճարի մը վըբայ  
իշնող լուռ օրհնութեան ու յոյսի նման վեհ,  
Մեր խոնարհ այս տունի երկինքէն կենսաբեր  
ձառագա'յթ մը միայն, Տէ՛ր, թոյլ տուր որ չողայ ...

ՈՒՐՈՅ Ժ Ժ Պ Ա Տ

\* \* \*

Եկաւ անցաւ

Ստուերն անոր լուռ, անձայն . . .

Արտիս մէջ ցաւ.

Ու թախիծներ արթընցան:

Ու անմեկին

Յոյզերով մեղմ, սիրահար

Դեռ իմ հոգին

Կ'զգայ կարօսն անոր վառ . . .

Փ ս ժ ր ի կ յ ո ւ շ ե ր գ

Պարզ աղջըկայ մը պայծառ  
Աչքերուն մէջ ժպտող մեղմ  
Թաղցրախորհուրդ ու աղուոր  
Սիրոյ կայծը կը յիշեմ ...

Ու նուագուն ու մեղմիկ  
Լուսէ սարսուռ մը գգուող  
Կը յիշեմ հեզ աղջըկայ  
Մաղերուն մէջ սոկեշող :

Կը յիշեմ լուռ, չերդըւած  
Մըտերմիկ երդ մը սիրոյ ...

1928

Ա ս ս դ ե ր ու ն տ ա կ գ ի շ ե ր ու ա ն մ է ջ ա ն խ ը ռ ո ո վ

Ա ս տ պ ե ր ու ն տ ա կ գ ի շ ե ր ու ա ն մ է ջ ա ն խ ը ռ ո ո վ  
Ե ւ ծ ա ռ ե ր ու ս օ ս ա փ ի ւ ն ի ն մ է ջ հ ա ն դ ա ր տ  
Մ ե ղ ե դ ի ն ե ր ու մ ե ն ե ր դ ն ե ր ա ն ա ւ ա ր տ . . .

Խ ո ո վ ա յ ա յ զ մ ո ր մ ա ք ն ե ր կ ա ր , խ օ լ օ ր ո ւ ա ն  
Ա ն է ա ց մ ա ն ա ն դ պ ր բ ի ն մ է ջ կ ը հ ա լ ի ւ  
. . . Ե ւ ն ո ւ ա ղ կ ո տ , մ ե զ մ հ ն շ ի ւ ն ն ե ր յ ո յ լ լ ի . . .

Ա ս տ պ ե ր ու ն տ ա կ գ ի շ ե ր ու ա յ մ է ջ ա ն խ ը ռ ո ո վ  
Կ ը փ ո զ փ ս զ ի ն թ ո զ ի չ ս է ր ե ր ն լ ո ւ ո , ա ն մ ա ր  
Գ ա ն դ ի ւ ն ն ե ր ո վ հ ե զ ա մ ը ր մ ո ւ ն ջ , ս ի ր ա լ ա ր :

Գ ի շ ե ր ու ա ն մ է ջ , ա ս տ պ ե ր ու ն տ ա կ ա ն խ ը ռ ո ո վ :

1924

\* \*

Կը զիւթեն ինձ տակաւին  
Մեղմ հնչիւններն արծաթէ  
Սիրտս սիրով մը անդին  
Խաղերուգ մէջ կ'արտասուէ :

Մորմօք, յոյզեր օրօրուն  
Օտար՝ կեանքիս — աստղ ցրտին —  
Երազի պէս կը զեղռն  
Հուրհուր վարդեր իմ սրտին . . . :

. . . Աբգէն զուարթ ենք որպէս  
Արքած, անվիշտ անվրդով  
Օ՛քարի քոյք, հըրակէզ  
Վառէ՛ սիրտս քո խանդով . . .

\* \* \*

Բարի ժըպիտ, մը գէմքիդ  
եւ նայուածք մը գորովստ՝  
Արշալոյոփ չողերով  
Յուշիկ եկար դու ինձ մօտ։  
Յաւերժութիւնն աչքերուդ  
Ոիբոյ արեւ մ'էք անհուն։  
Ու ժպիտեզ քաղեցի  
Արշալոյոներ վարդաղոյն։  
Ոիբոյ բառեր ու տրաում  
Քաղցրութիւններ մեղմադին  
Կեանքի յոգնած կայծերով  
Բացավառուած կ'արծարծին։  
Հոգիիս մեջ առյաւէտ  
Խոռվք մը յուռ հիացման։  
Եը յոբգի պերճ, ու գարուն  
Յոյսերս ընզմիշտ կ'արթըննան։

1924

\* \* \*

Մենաւոր ժամ, — տըրտում քո՛յր,  
Մըտածումիս մէջ կ'անցնիս  
Հըբեշտակի ըստիտակ  
Լոյս թեւերով ձիւնաթօյր :

Ու այս զիշեր — վըշտակէզ  
Ո՞վ հեռաւոր տիրութիւն —  
Որբաղան քուրմ մ'է հոգիս  
Ազօխքի պէս պաշտոն քեզ :

Աստուածային խորքերէն  
Սիրոյ անհուն մեհեանին  
Լոյսի չո՞ղ մը, տըրտում քո՛յր ...

Զի ցաւատանջ որտիս մէջ  
Կը նշմարեմ անուանման  
Փլու զումներ մահարոյր ...

1928

\* \* \*

Լուռ է սիրտս և աննըկուն  
Խաւարն ինձմէ կու տայ խոյս . .  
Աշխարհն ահա կարծես կ'ոդէ  
Անմահութիւնն իմ հոգւոյս :

Կ'ուղէի ես երթալ նետուիլ  
Հոգիներու մէջ արթում —  
Նրէիզելու խորքն անսահման  
Թշուառութեան գերագոյն :

Զի կեանքն անոնց՝ անարեւ յոյս —  
Ու գառնութիւն անըսպառ . . .  
Երթալ, լոյս տալ, առտղազարդել,  
Չոնել հոգիս բոցավառ . . .

1924

\* \* \*

Սիրոյ չահին շառայլներէն  
Դէմքդ լուսով մ'անսահման  
Անհունօրէն բոցավառուած  
Կը յսլայ վեհ, զիւթական:

Եւ խելայեղ լուսապայծառ  
Տառագայթներդ ոսկեծիր  
Անմահութեան աղբիւրին մօտ  
Ողջ սրտիս մէջ ցըսւեցիր:

Օրերն անուշ մեղ թող օրբեն  
Երազի պէս, ո՛, պայծառ,  
Կեանքը թանկ է, ոչինչ կրկին  
Մարելէ վերջ չի դառնար....

\* \* \*

Արծաթակուռ աղաւնիի թեւերով  
Հաղորդութեան գոհար սկիհ մը զեղուն՝  
Դու իւնկադին խորհուրդներով պարուրուած  
Աստուածային հրաշք մըն ես գերագոյն:

*Հայոց  
680*  
 Առաւօտեան պայծառագեղ ճառագայթ —  
Արեւելքի արեւ - լո՛յս, մեծափառ  
Ու քաղցրածոր խորհուրդ խորին դիւթական,  
Հաղորդութեան, վերացումի՛ մը համար...

Հրազդա՛նը դու մեծադոչ, շառաջուն  
իմ հոգիի մշտարաբառ խորհուրդին,  
Ու իմաստուն աղրիւն անուշ, հեղասահ  
իմ սրտազեղ արրեցութեան անուըջին:

Հայեացքդ այսօր զմբուխտ Փօնի մը մէջէն  
Արշալոյսի յայտնութիւն մը աւետեց...  
ի՞նչպէս կոչել լուսացնցուզ աչքերուդ  
Գերերկրային բարութիւնը, խանդը մեծ....

1925



\* \* \*

Զիւնի սառած գիշերին մէջ  
Լացող որբի հառաջանք՝  
Որտաճմիկ կը հեկեկայ իմ հոգիս...

Թիւատ թըռչուն մը կծկըտած՝  
Յոյսը՝ այս մութ զիշերին մէջ  
Ու նետահար, վիրաւոր  
Զիւնի անբիծ սպիտակին  
Վըրայ կարմիր հեւքերով...

Որբացած յոյս իմ հոգիս...

*Ակրոյ ժամ*

Ոիրոյ արտօնւմ արբեցութեան, խորհուրդի  
Այս գերագոյն վայրկեանին մէջ անսահման  
Որքա՞ն քաղցը է ու քաղցրօրէն անպատճեմ  
Մկրտութիւնն էրծուանքի և դառնութեան...,

Լուսնակի մեզմ արծաթումին մէջ՝ բոցէ  
Համբոյրներու հեւքերն ահա հոգեկան...,  
Ու միջոցին մէջ օրօրուող մայրիներ  
Որտագեղուն տենդով մը լուռ կ'արբենա՞ն:

Եւ ինչո՞ւ դեռ չաբտասանել բառ առ բառ  
Ոիրոյ ամբողջ երջանկութիւնն աստղագեղ,  
Ու սրտերու սըրբազնագոյն խորանէն  
Զըհաղորդուիլ արբեցութեամբ այս շըքեղ:

1927

Կ Ա Յ Ո Ւ Խ Մ Ը Բ Ա Մ Ա Ր

Կոյսի մը համար որ այսպէս մեռաւ  
Ըլլա՛լ մըտածում մը խորհրդաւոր,  
Աստղի մը համար այնքան քաղցրաշող  
Ըլլալ որդաւոր, ազօթող ու լուռ...

Եւ ըլլալ մենա՛կ, անարեւ, անլո՛յս,  
Ու մելամաղձոտ ե՛րդ մը ծանրօրօր  
Ունենալ հոգւոյդ ամայսւթեան մէջ...  
Կայձի՛ մը համար մարած ու ազուոր...

Ու ըլլա՛լ տրտում մեղեղի մանվերջ  
Աստղերու կորած հետքը որսնող,  
Որտէս իմ հողիս անյո՛յս ու անշող....

1928

\* \*  
\*

Անձանօթ սիրտ մ'արիւնող գիշերին մէջ հեծկլտաց...  
Քնքո՞յչ, քնքո՞յչ, սպիտակ թարթիչներով լուսաշող  
Լուսնակը լուս անձրեւեց և մօր մը պէս սրտարաց  
Գրկեց վանկերը սիրոյ և հծծիւնները մաշող....

Յայդահամերդը անհուն համբոյր մըն է սիրածոր  
Ուր ոգիներն անցեալին լուսու, մեղմաշունչ կը թրթռան  
Մինչ հեծհծանք մը սարսուն որպէս ազօթք ձանրօրօր  
Հոն սփոփանք կը բաշխէ հոգիներուն անսահման:

Լուսնի շողերը տրտում քաղցրութեան մը պէս ազուսը  
Կ'օծեն հծծիւնն այս ժամուն որպէս խաղաղ օրհնութիւն  
Յայդահամերդը անհուն համբոյր մըն է սիրածոր...

Ա ս ս ո ւ ա ծ ա մ ա յ ր

Արուեստագէտը քեզ միշտ կը յղանայ արցունքով,  
Ու վշտի մէջ պարսւրուած, չքեզօրէն ցաւադին.  
Երանութիւնն արցունքիդ՝ հոգիիդ պէս պարզաշող  
Լոյսի շիթեր կը վառէ մեր սրտերու խաւարին:

Բիւրեղաշիթ արցունքի կաթիւներէն յամբարար  
Հոգիիդ մէջ տառապող՝ չընորհալի ու տըրառում  
Թաղցրութիւններ կը չողան, սրտաղեղուն օրհնութեան  
Վերացումի ու յոյսի աղօթքին պէս անդադրում....

Բիւրերուդ մէջ յերմագին կը տեսնեմ լոյսը կրկին  
Աստուածութեան մը անհուն - Թաղցրահայեաց ակնարկիդ  
Հըմայքին տակ յամբօրէն կը ծնրադրէ իմ հոգին  
Եռոթենէդ խնդրելու հաւատաքի չող մը վընիս:

Դու կաթնազրիւրը մաքս'ւր, աստուածադեղեղ կուսութիւն.  
Ու անսահման գութ - զորով, վեհ մարմնացում բարութեան  
Նայուածքիդ մէջ կը լինա՛յ ահաւոր չունչը վշտին  
Ցեղիս վշտին պէս անհուն ու անոր չափ եղակա՛ն:

Թեղմէ՛ է որ կը յուսան կարեկցութիւն հարադատ  
Յեղիս մայրերը բոլոր՝ որդեկորոյս, ոգեվար —  
Որովհետեւ մայրական սիրտըդ ճանչցաւ ցաւերու  
Նուիրումի՛ ու սիրոյ գողդոթաները խաւար:

*Որոնում*

Ահա՛ սիրութ ճըմլըւած; մութ սկաւառակ մ'արեի  
Օրերու այս յաւերժական խաւարին մէջ խարխափող,  
Ու արնավառ ցայդահանգէս արուեստական լոյսերու  
Առաջացող իր գիշերի գինովութեան մէջ մարող:

Տեղոյն ցոլքեր ու յուսահատ նայուածքներու անթափանց,  
Աղակեշող ու բեկրեկուն ցոլացումներ հարցական  
Այս անիմաստ ու անանօւն գիշերին մէջ խելագար  
Աստանգական հանդիսութեամբ իրենց պարը կը դառնան:

Ինչոքս ֆառւստ մը ալեհներ և ուժգնօրէն յուսաբեկ  
Նետել արդիօք սիրոս անխոընայ՝ խարոյկին մէջ անսահման,  
Խմառութեան մատեաններն այս ա՛լ էջ առ էջ պատըռտել  
Ներկայանա՞լ անհունին դէմ այգալոյսով մ'յաղթական . . . :

1929

Աշունը սրտիս զարկերուն վըրայ

Մուրճէ հարուած է ու մելամաղձոտ  
Արձագանդ մանվերջ՝ խորհուրդ հեռակայ՝  
Որ կու գայ բախել զուռոս այս առաւօտ:

Աշուն հողմակոծ, դու սառած ժըպիտ,  
Ու վայրի արշաւ, հրայրքոտ ցասում,  
Ելեքտրական սարսուռ ցնորամիտ,  
Երակներուս մէջ բո՞ց մը անդաղրում...

Հըրկէզ հոգիիս անչըրպետին մէջ  
Որքա՞ն յուշ ու երդ, սիրոյ դառնութիւն...  
Աշուն հողմակոծ, օրերուդ անվերջ  
Հըմայքն հոգիիս կ'իշխէ մըշտարթուն:

1929





ELÉGIE

Մթութիւնն առխարխափի կ'ընթանայ  
Խորհուրդի ու յոյսի այս ժամուն.  
Տրտմութիւն մը անխօս, հեկեկուն՝  
Արտերու զամբանին մէջ հսկայ  
Կը զառնայ չութակի հեծք մը սուր:

...Ու մենա'կ ունկնդրել հեռաւոր  
Զայներու եղերերդն՝ տըրտմօրօր  
Անձկութեամը մ'անըսպառ ու տըխուր...

...Աստուածներ կարծես վար կը հակին  
Աստղերու պըսակէն մերկացած,  
Այս սուգի անդունդին լայնաբաց  
Նետելո՞ւ բռւռ մը լոյս մեղմագին...

*Երաժշտակուն տպաւորութիւն*

Բեթովէնի փոթորկոս, խըռովայոյդ հոգիէն  
Նըզօք կայծեր կը ցայտեն այս զիշերին մէջ խաւար.  
Դաշնամուրը հոն հոկայ տաճար մըն է գոթական՝  
Ուր հոգիներ կ'աղօթեն ծեր Աստուծոյ մեծափառ:

Ու մարդկային յոյզերու ովկէանին վրայ անհուն՝  
Հանճարին հուրն ողբակոծ կը սաւառնի թե արաց.  
Հոգիներու նաւարեկ խլեակները մարտընչող  
Անոր յոյսին կը փարին՝ անհունութեամբ փոթորկած:

...Դեռ սէնֆօնին չաւարտած՝ բոլոր յոյզերն անանուն  
կը մորմաքին ընդերկա՞ր մարմաք չիրմի մը վըրան...  
Նայուածքները շըլմորուն կիսամութի մէջ կախուած  
Բեթովէնի ըսպիտակ զիմակին պէս կը սարսուան....

կեանքի անյայտ, անողարագիր ակունքէն  
Ու անմատոյց հանդրըւանէն հեռաւոր  
Սիրոյ կանչ մը կը բարձրանայ զատարկած  
Հոգիներու ամայութեան արամօրօր :

Խորհուրդներու մեհեանին մէջ հոյակապ  
Քրմուհիներ սիրոյ բացեր կը բաշխեն.  
Ու յաղթական հրկիզումի շուրջպարով  
Աստղեր կ'անցնին լուսահանդէս անհունին :

Մարմար շիրիմն ա'լ կ'անհետի ոլքակըու  
Ծնորակոծ մենութենէն մեծափառ,  
Մարդոց հոգին կը վերանայ բանտըւած  
Անկարելի աշխարհներէն յամբարար :

Կեանքի, սիրոյ տրտում կայծեր ու խորհուրդ  
Երջանկութեան զինիին մէջ կը վառեն  
Արքեցումի լոյսի ջահերն անսահման  
Խելագարուած իմաստութեամբ մ'հրեղէն :

Ու որտերու ողկոյզներէն արնագոյն  
Դինին ըմպել այս երազով լուսացան —  
Ո՛վ Սէր, փառքիդ լըացումին մէջ պայծառ  
Զգենուլ յորդ սարսուռն այլողյաւիտեան . . .

Նոր Օրենտալ հետ

Անհարազատ ճամբուն վըրայ հոգիս աղժդոյն  
ինչպէս այս հոծ քաղաքներու փողոցներէն  
Անցնող տխուր, գերեվարուած եղնիկ մերկչոտ  
Ողբերդական իր աշքերով կ'անցնի նորէն...

Ո՞չ մի փոքրիկ սփոփանքի, յոյսի սարսուռ  
Տրոռում ցաւի, ո՞չ մէկ սիրոյ զէթ քաղցրութիւն.  
Վա՛զը մը միայն ու հեւ ի հեւ մութ արշաւանք  
Դէղ հեռաւոր ու անծանօթ խորքն օրերուն:

Ու օրերը կապար զըրահ հաղած կու գան  
Հոգիներու սեմին վրայ խորաքանդակ  
Դառնութիւններ ու սե խոնջէնք հաղորդելու:

...Անհարազատ ճամբուն վըրայ սիրոս հերարձակ  
Բնկըրկումի ու շընչասպառ այս վիրեւքի  
Պիտի կընա՞յ հանդըրւաններն իր ըսպառել...

Փ ս դ ս ց ո ւ մ

Անձրեւոտ յիշառաւկ մը տըրտում...  
Մհնաւոր ու հըպարտ աչքերով  
Սրտիս մէջ բարախող զառնութիւն:

Փողոցին երգն ահա  
Կիսամութ անցքերէն կը սողայ  
Ժխորով ու կըրքով թախաւուն:

Կը զառնան ահա բիւր մօթորներ  
Ոյս զինով ու տրտում քաղաքի  
Սրտին մէջ խօլարշաւ քայլերով:

Հոգւոյս մէջ զողան կիսաստուեր  
Փեղկերէն կաթկըթող լոյսերով  
Նկարուող ժըպիսներ խուսափուկ:

Մհնաւոր երգ մ'ահա չըթներուն  
Տրտմութիւնս օրօրուող քայլերով  
Սրտերու կ'իշնէ խորքն անանուն....

Հայկ Կ

Արուեստագիտ նկարիչ  
Եղիա Գասպարեանին

Անապատի փեշերուն մօտ դաւադիր  
Քաղաք մը լուռ ու արեւով բոցավառ.  
Նիզակները գետին խրամ ու հանգչող՝  
Ասպետական հրոսախումը մ'օգելար...

Արեւ ու լոյս, հազարախաղ երանգներ —  
Արելեան պէյզաժ, խորհուրդ տիրականն...  
Ոճքագալար մեծ հանգըլւան - ճանապարհ  
Աներելի սպանդներու և մահուան...:

\* \* \*

Դարներու մութ երդը տիուր ու մաշուած  
Կարմըրաներկ մարմաքներու վըրայ խոր  
Արձագանգոզ զարերուն հետ անփոփոխ  
Հոդիներու պարապութեան մէջ անգորր:

Ու վեհերոտ նայուած քներու տակ յոդնած  
Ինչ որ տարտամ ճակատագրով բեռնաւոր  
Կը թափառին բաղմութիւններ գլխահակ:

Կամարակապ վոռոցներու վըրայ մինչ՝  
Անմեղունակ գեղուշիներ մեղքագէմ  
Իրենց քնքոյշ քալուածքի երդն համաշափ  
Քարերու վըրայ, հոն մեղմօրէն կը փշեն...:

Ց Ա Չ Չ Կ Ի Ր Կ Կ Ո Յ

Ազօթքի մը պէս տրառւմ ու մեղմօրօր նայուածքով  
Որբուկիներ են հոգւոյ յիշատակները այսօր,  
Հին օրերու սիրելի ու մըտերիմ նայուածքներ  
Հընազարեան մատուռի սուրբերուն պէս սըդաւոր:

Եատրուանի զըւգըւան ջուրերու մեղմ երգին մէջ  
Կը լսեմ ձայնը նորէն սիրելիի մը անուշ...  
Եւ իմ հոգին կ'արրենայ հին գարունի մը շունչով  
Ու պաշտումի անանուն ծաղիկներով գեղանոյշ:

Ո՞վ տրտմութիւնը սիրոյ յիշատակին պաշտելի  
Իմ էութեան մէջ տրտում՝ բոցավառող ադամանդ,  
Որ վշըած եմ հոգիիս երջանկութեան ակունքին  
Հաւատաւոր քուրմի մը յիմարութեամբ ջերմեռանդ....

# ԵՐԵԿՈՑԵԱՆ ՍԷՆԹՕՆԻ

ՀԱՅՈՒԹՈՒՄ

(ՀԱՍՈՒԱԾ)

## I.

(Երեկոյեան սէնթօնի: Հոգիներու սնմին վըրայ ահա ես՝  
Երկտասարդ ուղեւոր,  
Հաւատաւոր երկիւզանքով սարսըռուն,  
Աչքերըս գոց ու թեւերըս տարածուած,  
Երկըրպագու,  
Պատարագ: )

Ու երեկոն սիրայիր մայր մըն և  
ահա, որ կը գրիկ լուուրիւնը պարապին:  
Ածշունի իրեւը յանկարծ կը հացնին փայլ  
մը ոսկենուր: Բարօիներու կատարին կար-  
միր մոմեր արհիի: Լուուրիւն:

ՀԵՌԱԽՈՐ ԶՈՒԹԱԿ ՄԸ

... Երեկոն քաղցրահո՞յշ մեղեղի մ'է արբառում,  
Որքա՞ն յոյզ ու երազ, ցանկութիւն անզաղըում:

Ու սիրոյ անքննին բարձրագոյն շողերէն  
Տրտմանոյց այս հեծքը կռւ դամ ևս բերել ձեզ,  
Ո՛ իմ քոյր հոգիներ...

#### ԱՐՁԻԿՆԵՐՈՒ ԵՐԳԸ

Սիրուն քոյրե՛ր, անհունութեան մէջ սիրոյ  
Լոյսերու պար ու զմբուխտի ցոլքերով  
Բոցավառե՛նք մեր էստիւնն օրօրուն.  
Վառե՛նք չահը երանութեան ցոլքերով  
Վառե՛նք սրտերն երանութեան ցոլքերով:

#### ՀԵՌԱԽՈՐ ԶՈՒԹԱԿԸ

Ահա տրտում պահը սիրոյ  
Բոցակայլակ լոյսի շիշեր կ'իյնան  
Գոլաբուն...

Լոյսի տեմքեւ, մբնշաղի ոսկեզանակ օրի-  
Շուրիւն: Լճակի մօս մշտօրօ պար ու մեղեղի:

ԱՆՑՈՂ ԱՇԽԱԿՆԵՐՈՒ ԽՈՒՄՐԸ

Ո՞վ սառսլոռւն քոյրեր,  
Երազ-հուրիներու, խորհուրդի  
Պարը դառնանք գիշերին մէջ  
աննըման...

Զայթերը կը հեռանամ: Լոռորիւմ:  
Սոսւերմեր կը յածին պուրակի խորժերամ:

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ (Արտասանող)

Ինչպէ՞ս ահա կը մնձնայ յուզումնատենչ սրտիս մէջ  
Սիրոյ ալիքն յորդազեղ, չքեղօրէն ու տրտում  
Արբեցումովն անսահման բազմաբաւրեան վարդերու  
Գեղեցկութեան այս պայծառ երեկոյին մէջ քըրքում:

Այս սպիտակ ու աղուոր երջանկութեան մէջ կնանքի  
Եղեր ինձ հետ մըտերիմ ու մարմնացումն այս երազ...  
Յաւերժակա՞ն թափուհի...

ԳԵՂԵՑԿՈՒՑԻՆ (Ընդհատ)

Ո՛, աչքերուդ մէջ...  
Այնքան սարսուռ ու կայծ կլտում...  
Նայուածքիդ մէջ մոլորուն  
ի՞նչ կայ այնքան  
Դիւթական...


ԵՐԻՏԱՍԱՐԴԸ

Յաւերժական գեղեցկութիւն,  
Ու հոգիիդ սաստեղածին  
Արտացոլումն է զերագոյն  
Բիբերուս տակ... արուեստագէտ մ'առտուածային  
Իր էռւթիւնն է հազցուցեր  
Արձանացած սրպէս երազ  
Կուսական...

Ու արեւը իր խարոյին և հրդեհած  
Կարմրաշող օրուայ զոհը օմերու  
զիշերի մնծ թիւերուն վրայ տարածում...

Դիմերը կը հային զիրկընդխառն. հազարազոյն  
ստուերներու զերագոյն պահ. Գարրիկրեան  
ճերդաշնակ, լու՛ռ զմայլանի:





Գիշեր և լուսամյեղ

Գոյներու պար

Լուսաբակներ ցայտազրիւր  
Ու զիշերի սրտին վըբայ արիւնող  
Բոցեր հեռաւոր...

Մենութենէն սենեակիւր —

Արուեստական դաշտանըկար

Ու անհանդարս պատկերներու մէջ տիրող  
Տրտում հոգին խենթ աղջըկայ մ'անանուն...

×

Տրտմութիւնն կ'իջնէ

Արտերու այս պարապութեան  
Մէջ մըթուցող երգի մը նըման  
Ու երբեմն հոկայ ծառաստաններու  
Բնդմէջէն անցնող որոկէս զող անհուն :

Ինքնաշարժերու լամբերը նետուած

զիշերուայ դանկին  
Խոսոչներուն մէջ՝ լուսէ նիզակներ ...

Մենութեան մէջ :

Երազագոյն զգայնութիւնն  
Աըբաժիս վըբայ մանկական  
Կը նկարէ յօյզեր ...

×

Համանուաղն հոգիներու հեռաւոր —

Դաշնամուրի ստեղնաշար բազմահունչ  
Բազմազազակ, խորո՛ւնկ թելեր հեռազրի  
Հոգին աըբառում հարուածներուն տակ անվերջ :

×

Եառու զին լոյսէ արցունքներով գէջ  
տենդագին

կը սուրայ

Մեր հեւացող ինքնաշարժի անիւներուն  
տակ զարձեալ

Ու ջութակի լարերուն չափ զգայուն

Սրտիդ տրոփն հըրահուր  
դեռ կ'զգամ...

Յայգահանդես —

Խելահեղ պարը այս՝

Բարձրախօսի ալիքներուն մէջ խորունկ

Համազրութիւն հոգեկան...

Մեր խենթութեան բաժակներուն մէջ

Կարմիր

Գինովութիւնն վարդի թերթ է ու քրքիչ...

Ու աբտասուելը սրտիս

Այս յուղումին տակ սիրոյ ...

Մինչ միսիդ թարմ վարդակարմիրն

Ես չըթներուս կը տանիմ

որպէս բաժակ բիւրեղեայ ...

Ու ջութակի լարերուն չափ զգայուն

Սիրտդ ձեռքիս մէջ ...

X

Կրծքիդ վըրայ արնավառ

Բիւրեղ մ'է ահա հոգիս...



Զգայնութիւն կառաջարին մէջ

Օրերու այս  
խելագաբ  
Արշաւին մէջ հուժկու  
Կըտկէ երակները մեր  
տենդագի՞ն  
Կը բարախեն տենչ մը սուր...

Կըծկըտած անկիւնէդ  
Կիսամուլ  
ալիքներն արտմութեան  
Աչքերուդ խորքերուն կը վառեն  
Աղբելու տենչն ահա...

Օրերու խենթ ու դըժնէ  
Երիվարին վըրայ  
մենք  
Նեւասպառ...

Ու նրբազգած մեր էութիւնն հանգրինոց  
Նեռաւորի գինովութեան մէջ ահա...

Ու ստքերով երկաթեայ  
մեր զանգըւածն ահաւոր  
Մզոններու երկաթ սիսերն կը սարսէ...


×


ԱԵՂՋԱԿԻՌ ԿԱՂՔԻՄ ԼՈՒՆ  
ԺՐՄԱԿԻՋ  
Ու այս օտարը ու վայրինի ժամերու  
ԵՐԱԾԵՀՄԱԿԱՆ  
ՀԵՍԿԱՅ ԱԳՎՈՅՆ ԱԿԱՆՀ ՂԻՌ...

ՀԵՍՎԱՆՊՐ ՓԵՇԲԵՎԱԾ Է...  
ՍԱԿԱՅՆ Շ'Վ  
ՊԻՄԻ ԿՐԻԱՎ ՓԵՇԲԵՎԻ  
ՀԱՂՄԻՆ ՆՄԱՆ հաղարաթեւ  
ԳԻՇԵՐԻՆ գէմ այս հԵՍԿԱՅ...

ՓԱԿԵՌ ԱՀՔԻՐԱ  
Ու բարձրացուր լուսէ խորհուրդն ահքիրուզ  
ՃԱԿԱՒՆ ՎԵՐԱ  
ՄԵՄԱԾՈՒ ՄԻՆ...


ՀԵՍՎԱՆՊՐ  
ՓԵՇԲԵՎԱԾ ...








Հայաստան	7
Օրհնութեան և Լոյսի համար	8
Սիրոյ ժպիս	9
Փորիկի յուշերգ	10
Աստղեան անի	11
* * Կը դիւրեան ինձ...	12
* * Բարի ժպիս մը...	13
* * Մեճաւոր ժամ...	14
* * Լուռ և սիրս...	15
* * Սիրոյ քանին...	16
* * Արծարակուո աղաւնիի...	17
* * Չիւնի սառած զիշեր...	18
Սիրոյ ժամ	19
Կոյսի մը համար	20
* * Անծանօք սիրս...	21
Ասուածամայր	22
Որոնում	23
Աշունը սրիս	24
ԷԼԵԳԻՑ	25
Երաժշակուն սպաւորութիւն	26
Տեսիլի՛	27
Նոր օրերու հիս	28
Փողոցում	29
Հաղկպ	30
Յուշերեկոյ	31
Եմեկոթեան Սլուջինի	32
Գիշեր լուսայեկ	37
Զգայնութիւն կառաջարին մէր	39





ԳԻՒԼԻ 6 ԱՐԱՆՑ



ՏՊ. «ԱՐԱՆՑ» - Բ. Թ.  
59, RUE TILEL, ALEP

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0318012

Mrz  
600